

Բնականաբար այս բոլոր դէպքերը ուրիշ արդիւնք չէին ունեցած բայց եթէ Հայոց կացութիւնը աւելի վատթարացնել . Պարսիկները կ'ամբասունէին զանոնք—եւ իրաւոնք ունեին—թէ պատճառ եղած էին Ռուսերուն իրենց կողմէ ուղղութեանուն զանոնք առաջ քանի երբ քայլութեանը առաջ կայտ էր հարստանէրէին . կացութիւնը այլանանդութելիք գարձառ որ մաս մը Հայեր Տաճկաստան զաղթեցին . Քրիստոնեայ ազգանակութիւնները թախանձանքով կը ինդրէին ու կը սպասէին Զարին պաշտպանութիւնը . այս ոռու կառավարութիւնը գիտէ թէ միշտ հարստանարուած ժողովութիւնները այդ պատճառով իսկ միշտ պատրաստ են իրենց շնորհուած պաշտպանութիւնը սկրով ընդունելու , ու հետեւաբար միայն այս վայրկեանին կը գործէ երբ պարագաները միջամտութիւնը զիւրին կամ իր տեղական շահերուն տեսակտուած հարկաւոր կը գարձնեն : ձշմարիս է որ Մեծն Պետրոս յաստարակց թէ Հայոց իր պաշտպանութեանը տակն առաջ է՝Պ.Ե. զեանց այդ խօսքը եր գրքին նշանաբան է ըրած , —եւ թէ քրիստոնեայ ժողովորդի մը համար անհնարին էր Քրիստոնէլից պաշտպանութենէն հրաժարիլ : Բայց իրավանապէս ոչինչ կասուուցաւ , կամ գոնէ ուինչ որ որ լուրջ կերպով մը Ռուսիու ուժերը այդ նապատակին ծառայեցուցած ըլլար :

Զարը ուրիշ բան չխուս ընկերի ի նպաստ Հայոց բայց եթէ ստաջարիվ անոնց որ զան հաստատուին Կասալից ծովուն իր նոր տիրած ափունքներուն վրայ , որոնք գիտենք թէ ո'ք ան քիչ հիւրենակալ են , եւ իրօք իրեն օգտակար կը թեւէր այդ տեղուանքը գտնուող մանենական սակութեանը վրայաւելըցնել կարեւոր քրիստոնեայ տարր մը : Բնականաբար Հայերը մեթօնցին Դարաբաղի հովիտները եւ Արարատի դաստին ովախինները ձգելով՝ Մագենսերան երթալ հաստատուելու առաջարկութիւնը Մեծն Պետրոսի մահը 1725ի յունուարին կուգար արդէն երկայն ժամանակամիջոցի մը համար ընդհատել Ռուսիոյ քաղաքական գործունէութիւնը դէպ ի այդ կողմէր :

Ասոնք են , չափ համառուաբար պատմուած , այն իրողութիւնները որոնց ընդլացմումին կարող կ'ըլլանք մանրամատորէն հետեւիլ շնորհիւ Պ. Եղիսանցի հրատարակած վկայաթթղթերուն : Ինչ որ ալ մտածենք հեղինակին եղակացութեանց պաշտօնական լուա-

տեսութեանը մասին , պարտաւոր ենք իրեն շնորհակալ ըլլալ որ այդ հրատարակութեամբ Խարայէլ Օրիի այնքան հետաքրքրաշարժ անձնաւորութիւննը մեզի ճանչուցած եւ մանաւանդ մեզի միջոցները հայթաշաբաթ է Հայաստանի գործերուն մէջ՝ իր միջամտութեան սկզբնաւորութեան վայրկեանէն իսկ՝ ուսու կառավարութեան քաղաքականութիւնը գնահատելու :

Ա. Մէծեկ
Բարիգ



ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՑՈՒԹԻՒՆԸ

—○—

Խաղաղութեան Համաժողովը վերջանալու մօտ է , եւ Իրաւարարութեան Ատեմանին հաստատումը , —այդ ժողովին միակ արդիւնքը — կատարուած իրողութիւն մըն է արդէն , Վայրկեան մը Լա Հէկի պատզամաւորները այնքան խանդապատուած էին այդ միջզգագիրին դատարանի գաղափարովը , որ մինչեւ անդամ գրիթէ միաձայն հաւանութեամբ որոշելու վրայ էին բազմաթիւ պարագաներ որոնց մէջ այդ դատարանին զիմէլը պարտաւորից պիտի Ըլլար պատերազմի կլիել ուղղութեանց համար ատով Ատեմանը զրական , իրական , անմիջական զեր խաղաղող Հասաստութիւնը մը կը զանանք . այս պատահեցաւ ինչ որ կը գուշանուէր , վերջին պահուն , Քերմանին գործը խանգարեց . Վիլէլէմ մերժեց ընդունիլ պարտարարութիւնները : որ իր ասուուածային իրաւունքի վրայ հաստատուած վեհագետական ամենակարողութեանը կը գալէր . բնականաբար , Սուլթանը Վիլէկեմին ճայնակցեցաւ . եւ քիչ մնաց իրաւարարական ատեմանը ամրոցութեանը շուրը պիտի իրար , Վիլէկեմ-Համիլսոն խոշնութին պատճառով . . . Բայց Գերմանացիք այս յնքան զիրենք միայնակցացին Համաժողովին մէջ իրեն . իրաւարարութեան թշնամի , (միայնակէն ալ գէշ քանի որ իրենց հետ ունէին Տաճէ՛կը) , որ վերջի ի վերջոյ , վերապահուուներուն վրայ պնդելով հանգերէ , որոշապէս համաձայնեցան Ատեմանին հաստա-

տումը յաջողցնելու : Թրանսական պատուիրակութիւնը մեծ զիր խաղաց գերմանական խափանարարութենէն յառաջ եկած ընդհանուր խանգարումը բառնալու համար, չառ գեղեցիկ բանախօսութեամբ մը որ խորին ազգեցութիւն դործեց համաժողվին վրայ . Պ. Պուստուա զացարեց որ այնքան բարձր նպատակի մը համար գումարուած ժողովի մը մէջ, բոլոր ազգերը իրենց անհատական ու անմիջական շահերէն անդին տեսնել եւ մարդկային ընդհանուր շահերուն մտածել պարտաւոր էին, եւ թէ ամօթ մը պիտի ըլլար ժֆ. դարուն որ քառակարգրական շահագարի մը համար գումարուած մեծ համաժողով մը ցրուէր առանց ո եւ է բան իրագործած ըլլալու :

Ամրոջ Համաժողվի համաձայն գտնուեցաւ որ անհրաժեշտ էր ցրուելէ առաջ արդիւնքի մը համարի ։ Թրանսայի երկրորդ պատուիրակը Պ. ա'կսթուռնէլ առաջարկեց որ պատերազմի պարագաներուն, չէզոք պետութիւնները պարախորհին ունենան վէճ ունեցող պետութիւններուն բարուրութ տալու որ իրաւարարական Ստեանին դիմէն, այդ առաջարկը ընդունուեցաւ : Այս միջոցին, յանձնաժողովը իր գործը աւարտած է, Ստեանին ծրագիրը ամբողջութեամբ խմբագրուած է, եւ ընդհանուր նիստերը պահած են, ուր վերջնական նույրագործումը պիտի ստանայալի ծրագիրը, Յուրիսի վերջները կը ցրուի Համաժողվը, բայց կը կարծուի թէ փակուած պիտի չամարուի, եւ տարիէ մը կամ երկու արդին գարեւել պիտի գումարուի, թէ՛ վերստին ձեռք առնելու համար սպառազնմանց ինդիրը որ ոչ մէկ արդիւնքի չյանկեցաւ այս անզամ, եւ թէ՛ ընդպարակելու համար եթէ՛ կարելի ըլլայ, Իրաւարարական Ստեանին նշանակութիւնն ու պաշտօնը : Առ այժմ, այց Ստեանը գոյուրին ունի, եւ որչափ ալ իր զիր սահմանափակ ըլլայ, սա իրողութիւնը որ անիկա գոյութիւն ունի, արդին կարեւոր արդիւնք մըն է : Սարդկութիւնը քայլ առ քայլ կ'ընթառայ : Այս քայլը վճական քայլ մըն է նոր ճամրու մը մէջ ։ անզամ մը որ այս առաջին քայլը առնուեցաւ, այց եւս այդ ճամրուն մէջ յառաջնալը բնական եւ ստիպուական պիտի զառնայ : Կը թարգմանենք այս առիթով սա համաւածը Գրանսացի գրագէսի մը, կմիւ Ֆակէի, մէկ յօդուածին . Պ. Ֆակէ Համաժողվին համար յունեւու ու հեգուոտ կարծիք ունեցուներէն էր . եւ սակայն այդ

յունեւու անզամ կ'ընդունի որ Լա Հէի մէջ արգիլնքը մը ձնութ գույրութիւն ունենայ անոնց համար որ անոր գոյութիւն ունենալը ուղեն : Այս՝ բայց գոյութիւնը պիտի ունենայ : Ասիկա բան մըն է՝ կատարելապէս : Նաին : ինչպէս ամէն մարդկային հաստատութիւնը, պիտի ունենայ այս հեղինակութիւնը զոր անոր մէջ պաշտօն ստանձնողները պիտի ունենան : . . . Մեր Լա Հէ նստող եւրոպական հաշտարար զատաւորները (juge de paix) միջազգային մենամարտներու մշտական վը կաները պիտի ըլլան : Խոնչ են վկաները : Սուբութիւն մը, որ հաստատուած է եղական կուները կանոնաւորելու եւ հետեւարար երթիւն անոնց առջևնեւն առնելու եւ միշտ զանոննք մնցացնելու համար : Պարտաւորիչ չեն : ու եւ բարեապարիչ հեղինակութիւն չունին, կարելի է անոնցմէ վազ անցնիլ, կարելի է երկու կողմանէ անոնց դիմելէ յիտոյ, անոնց որոշումը չընդունիր, զանոնք չեղեալ համարիլ եւ գարձաւ առաջուան պէս զէմ զէմ ելլել : Բայց նորէն ստորոտիթիւն մըն են անոնք, որուն կողնինեւ ամէն մարդ հպատակիլ սկսած է : Եւ այս ատեն, առանց ստորագական բնաւորութիւն ունենալու : առանց բնագագատիչ հեղինակութիւնն, «անձ»ի գեր կը կատարեն : Կուրին ամմիջապէս տեղի ունենալը կ արգիւն ժամանակ անցրնել կուռան նաև կարեւոր է այս : թէ մարտի հրաւերին ու պատերազմին միջին ժամանակամիջոց մը գտնուի ուր ո՛չ խաղաղութիւն ըլլայ ո՛չ պատերազմ եւ ուր բանակցութիւններ կատարուին, ասի անագին բան է խաղաղութեան շահուն համար, Սթէ Իրաւարական ստեանը մը գոյութիւն ունենար 1870ին, թիերեւ պատերազմին առաջը առնելու նրգութէն ոչ մէկը կարծեն, պիտի դիմէր ստեանին, բայց առնենը որ միշտ կարող է խսկի, ինքնին պիտի խօսէր : Առաջարկութիւններ պիտի ընկը : Գործը ձգձել պիտի տար : Ասիկա կը բաւէր որպէսզի թիւրիմացութիւն մը, որ հետագրի մը լրբենիկեղծութէն յառաջ եկած էր, փարատէր . . . Ասիկա բան մըն է : Պատահի յառաջդիմութիւնն մըն է : Մի՛ հետէք, Աշխարհի մէջ ուրիշ բան չկայ բայց եթէ պատիկ յառաջդիմութիւններ : Միջազգային «անձ» մը պիտի ունենանք ու

-Համաժողվին ուղույն հակասող, եւ անոր յաջողուածը գտադրող զէպպ մը Թիւրանավալի եւ Անզիւոյ միջնեւ ծապած վէճը եղաւ, որ քիչ

մասց պատերազմի փոխուէք : Անգլիացիք կը պահանջէին որ հարաւային Ասքրիկէք Ութէլանտըրները , Անգլիոյ պատշաճանեալները , Թրանսվալի պետութեան մէջ Գօքրներուն հաւասար գուէի իրաւունք ստանալու աւելի առաջ ու նպաստաւոր պայմաններ ունենայ . Թրանսվալի հանրապետութիւնը չէր ընդունիր այդ պահանջունը, եւ իր պահանջները կը ներկայացնէր Անգլիա, մէկ կողմէն իր պատերապակին ձեռքով ևս չէր Համաժողովին իրաւարարութեան ստահանի ծրագիրը մը ներկայացնելով հանդերձ , միևնույն ատեն պատերազմ կը պատանար փոքրիկ թրանսվալին . ասիսի բաւական գայթակղեցուց ու Քըովկեց մատերը . ինգրիս , սուր վայրկեաններէ անցնելէ յիտոյ , այս միջոցիս խաղաղութեան շրջանի մը մէջ մտալ Ալլալ կը թուի բարերազդաբար . երկու կողմէն զիցումներ սկսան Ալլալ . և կ'ըսուի թէ Գերմանիա առաջդրած է որ Ռուսիան եւ Ֆրանս միջնորդ հանդիսանան թրանսվալին եւ Անգլիոյ միջնու . Պատանզո անցած է արդէն , եւ հաւասական է որ համաձայնութեան մը յանգուի քիչ օրէն :

— Ուշագրաւ ուրիշ գեազ մը , Վիլիեմ կայսեր այցելութիւնն է , Նորվեգիոյ Պէրկէն նաահանգամբն մէջ , Փրանսական Խիմիկնի մարտնիւթիւն 70ի պատերազմէն ի վեր առաջնա անգամն է որ գերման կայսր մը Փրանս սական հոդիք վրայ ոտք կը հոխի իրեն բարեկամ վեհապետ . Վիլիեմ շաս սիրալիր հեռապիր մը քանչեց այդ առիթով Պ . Լուպէին , եւ անկից ընդունեցաւ համակարական պատասխան մը . Ռուիլի Տը Բարիի վերջին թիւերէն մէկուն մէջ , անատորագիր ու շատ կարեւոր յօդուած մը երեւցաւ որով Կ'ըսուէը թէ Ֆրանսա անհրաժեշտապէս ստիպուած է ընտուել սա երեսու ճամբռոն մէկի , կամ Անգլիոյ հետ վերջնապէս համաձայննէլ , միշտ պահելով ուստական նիդպակացութիւնը , կամ Գերմանիստ հետ համաձայնիլ , փոխազարձ զիջողութիւններով : Վիլիեմ կայսեր այցելութիւնը արդեօք նշանն մըն է թէ երկրորդ ճամբռան արդէն սկած է հարթուիլ , Բայց այս ճամբռան այսպիսի քաղաքավարական այցելութիւններով չի կրնար բացուիլ . ասոր համար պէտք է որ Ալգան Լորէնի խսդիրը ու եւ է կերպով լուծուած զանէ . այս է որ դիտակ սուին Փրանս մկան լրագիրները : Գերմանիա պիտի ըմբռնէ . պիտի ուղէօ : Երպուական խա-

դալութեան վերջնական հաստատումը ատկից կախուած է :

— Ժուլիուս մէջ կը կարգանք .՝ Աթուրք բանակը գերման սպայակուտին ձեռքն է եւ Սուլթանին վերջին իրատէն՝ յաւելուածական վաշներու մասին՝ գլխաւրապէս ուսումոյ համար սպառնալից է . . . Քանի մը ամիս առաջ , 170 յաւելուածական վաշներ կազմուեցան : Հիմա , 93 հասկը կազմուէ : Առաջին ջրարաժիրն , Պոլիս , 123 հատ պիտի ունենայ այդ վաշներէն . Երկրորդը , Էտիբրնէ , 96 հատ . Երրորդը , Սելանիկ , 51 հատ . չորրորդը , Էրզրում , 149 հատ . եւ հինգերորդը , Դամասկոս , 77 հատ : Այս Երանցաններէն կը տեսնուի որ դիմուորապէս Հայաստանի ուսումական ամամանգութուն վրայ է որ Թուրքերը իրենց մեծագուն ճիզզ կը խսցնեն , գերման սպայակոյացին տրամադրութեան տակ , եւ մէկ Երզրումի մէջ չորրորդ ջրարաժիրն է որ Կ'ընդարձակին :

«Մայիս 20ին , գերման պաշտօնափուլը մը մէկնեցա Պոլմէն Ֆրապիզոնի ճամբռով . Կը բաղանար Մորկըն մասունքն եւ Գերման-Պանֆանին եւ Անստուլու երկաթուղիններու անօրէններէն : Սյու յանձնախուումբը , Ֆրապիզոնէն էրզրում տանող ճամբան քննեից եւ սամանագլխուն թրգական ամրութիւնները աչք անցընելի յիտոյ . Կովկաս պիտի երթայ թիւլիսը , Պաթումը ուսումնակիրելու եւ Օտեա-սայէն նորէն Պոլիս պիտի գայ , ուրկից Մորկըն մաժանու Պերլին պիտի զանայ Երա-գրումի ամրութեանց վրայ տեղեկութիւն տալու համար կայսեր . պաշտօնափուլը ունի անտեսական , քաղաքական եւ զինուորական երկրակ նկատակ մը . լաւ գործ պիտի տեսնէ , ոչինչ իր աչքէն պիտի վրիպի , եւ , մանրամաս-նութիւն որ իր կարես որութիւնն ունի , անի ընտրած է Բարգամն մը որ զիսէ ո՛չ միայն զրական հայերէնէ , այլ բոլոր բարբառները եւ մանաւանդ այն բարբառը զոր կը խօսին Եւսումոյ հայերը »

— Հայաստանէն ամենասխուր լուրեր կը շարունակէն հանճիլ : Յըրնքի մէջ (Պէթիթէ վիլայէթ) Համիտիկ քիւրսերը , Սերոր յեղափոխականը ֆնառելու պատրուակով , կը ջարդնէ , կ'աւարեն , Ս . Աղքերիկ գանքը կը քան-դին , գանհայըը կը սպաննեն : — Սուշի մէջ , 800 հոգի կը ջարգուի : — Սասունի մօս Բոնաչէն վանքը կ'աւրշտակն , վանահայըը կը սպաննեն : — Երզրումի մօսերը մէկ քանի գեւղերու մէջ շարդ տեղի կ'ունենայ : Կինծ գաւառակին մէջ

հինգ-վեց գիւղ ջարդուած ու կողոպտուած : Սարսափ կը տիրէ Պիթլիզ և Տիարաբէքիր , ու ջարդ կը վախոց ։ — Եւ Սրանարի մէջ հրաժարակուած թղթակցութենէ մը յայտնի կ'երեւայ թէ Սուլթանը մասնաւոր հրաժանգներով զրկած է Պիթլիզի նոր վալին . Մէջիտ էֆչնոտի , եւ պաշտօնի ու այդ վալիին միջնեւ զաղանի հեռադիրներու երկայն փոխանակուումէ մը ետքն է որ այս ջարդերու նոր շարքը ըսկըսած է . Մուշի միւթասարիփն ալ Պոլիս կանչուած է՝ որովհետեւ չէ ուզած որ ջարդ տեղի ունենայ . . . թերեւսայս ամբողջը Սուլթանին պատասխանն է կա Հէի Համաժողովին՝ բացառութեւ համար թէ ինքը գէնչնկէցութիւնը ի՞նչպէս կ'ըմբնաէ . . . — Եւ Տատեան , չարագուշակ հապիտը , կը շարունակէ իր զարշելի զաւեշտը . Եւ Օրմանեան , իր ընչաքաց զաւանութեանը մէջ մինչեւ վիզզը թաթխուած , եւ ոչ իսկ մատուումը կ'ունենայ բոլորաւոր հրաժարական մը տալ . այս անանդութենիլ , անընդունելի կացութեան աղջեւ . . .

— Դրօշակը իր մայիսի թուող կը հրատարակէ յայտարարագիր մը զոր Մակեդոնական Բարձրագույն Մասնախուումբը եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը միասին ուզած են եւրոպական պետութեանց եւ որով կը ծանուցանեն թէ Մակեդոնացիք եւ Հայերը համաձայնած են իրենց դատը իրենց ուժերովը պաշտպանելու . քանի որ կա Հէի համաժողովը չ'ուզեր զարդիլ իրենց խնդրով . — Բնական կը գտնենք որ մակեդոնական եւ հայկական ուժեր համաձայնին . բայց պարտք կը համարինք սակէտ դիտել առաջ . մինչեւ հիմա Հայերը , առանձին չարծելով , կրեսացիներուն , Յոյներուն , Պուլկարներուն օգտակար եղան . պէտք չէ որ այս անգամ ալ Մակեդոնացիներուն դատին գործիք գտանան . աններելի է որ Մակեդոնացուց հետ համաձայնած ըլլալու պարուածով , Հայերը Մակեդոնացիներէն առաջ կամ նոյն իսկ անոնց հետ շարժին . պէտք է սպասել որ Մակեդոնացիք գործելու սկսին , եւ երբ մակեդոնական խնդրիլ իր գերազոյն բորբոքմանը հասնի . Հայոց համար պատշաճ կինայ գտնալ որ շարժին :

— Մերիի ըլ Բատի հրատարակեց իր յունի 159 թուուղը Պ. Բէէո Քիյտափիմէկ յօդուածը «Սուլթանին զաղանի դիւնապիտութիւնը» տիտղոսով . Այդ յօդուածով Պ. Քիյետա կը պատմէ բանակցութիւնները որոնք տեղի ունեցած են , Սուլթանին նախաձեռնութեամբը ,

Սուլթանին եւ Հայ Յեղափոխական մարմանը մը միջեւ որ ինքզինքը կը կոչէ «Հայ յեղափոխական կերպուական մասնախուումբ» : Այդ մասնախուումբին Բարիփի ներկայացուցիչները ընդունած են 1897ի անան Սուլթանին կողմէ եկած առաջարկը բանակցութեան մտնելու , բայց մերժելով կէս պայտօնական պատուիրակներու հետ գործ ոււենալ . պահանջած են պաշտօնական անձնաւորութիւնը մը միջնորդ ունենալ , եւ Բարիփի օմանեան դիսպան Սիւնիթ-Պէջ միջնորդ կարգուած է : Մասնախուումբը , թուրք կառավարութեան եւ հայ ժողովրդին մեջնեւ համաձայնութեան հաստատման իրը միակ պայման բարինորոգմանց ամրողջական գործարկումը պահանջնելով հանդերձ , առաջարկած է որ գոնէ Սուլթանը , իր բարի կամացողութիւնը ապացուցանելու համար , նախապատրաստական մէկ քանի տնօրինութիւնները ընէ խիլյոն , այսինքն , Ա. Ընդհանուր ներում , Բ. Զարդերէն յետոյ երկրէն հեռացած գաղթականներուն ազատ վերադարձ . Դ. Հայոց գէմ ճնշողական ուրգիմիլ տօրինութեանց բարձրութիւն , Դ. Նիւթական նպաստ այն գաղթականներուն որոնք դրամ չունենալուն պատճառով անկարութ են իրենց աեղը գանալ . Վեց ամիս բանակցութիւնէ յիտոյ , Սուլթանը իրատէ մը կը զրէ մասնախուումբին որով կը խստանայ ընդհանուր ներում յեղափոխական շարժումներու պատճառով բանտարկուած բլուր Հայերուն , ու Եւրոպա գտնուող յեղափոխական մասնախուումբին հրաւէր կը կարգայ թուրքիա դառնալ , խոստանալով անոնց ամէն տեսակ չնորհներ :

Այս քաղցրակեզու իրատէին պարունակած խոստումներէն ոչ մէկը կ'իրականանայ . հազիւ քանի մը տասնեակ բանտարկեալներ կ'արձակուին : Իրատէն իրեն լոկ նըպատակ ունեցած է հայ յեղափոխականները Պոլին քաջել : Ասոնք Սուլթանին սպասած ոչ միամատութիւնը կ'ունենան ոչ ալ վատութիւնը , եւ մէկ քանի անգամ ուժգին եւ կարուկ լեզուով մը յիշեցնելէ յետոյ հանդիսաւորապէս տրուած խոստումները , մասնախուումբը վեց պետութեանց արտաքին գործոց նախաճներուն կ'ուզել յիշասկագիր մը որով կը տեղեկացնէ Սուլթանին եւ մասնախուումբին միջեւ տեղի ունեցած բանակցութիւնները եւ անոնց մէջ Հայ Յեղափոխական Մասնախուումբին ցոյց առած խոնականութեան , ճկունութեան եւ ուղղամտութեան

փոխարէն՝ Սուլթանին անպատկառ խարերայութիւնը, եւ ապագային պատահէլքֆներու համար Սուլթանը միայն պատասխանատու կը բռնէ : Այդ միջջցին ոչ միայն իրատէին խոստումները չեն գործագրուիր, այլ հարստահարութիւնները, բանտարկութիւնները, սպանումները կը շարունակուին Պոլիս ու գաւառները (Պ. Քիյեառ որոշ թուականներով ու տեղերով բազմաթիւ իրողութիւններ կը յիշէ) : Մասնախումը իրատէին անգործադրութեան մասին կծու բողոքագիր մը կը զրկէ Սուլթանին՝ յարաբերութիւնները խրզուելու կը մօսենան, երբ Սիւնիք-Պէջ Պոլիս կը կանչչուի, Սուլթանին հետ մասնաւոր տեսացցութիւններ Կ'ունենայ, եւ կը գառնայ նորանոր խոստումներով, որոնք չեն իրադրութիւնը, Մասնախումը, զգուած, ծանուցագիր մը կը զրկէ որով կը սպանայ բանակցութիւնները վերջապարհներէ տասը օրէն իրատէին խոստումները չկատարուին : Խոստումները չեն կատարուիր, եւ յարաբերութիւնները կը խօսին : Բայց Վիլենի կայսեր ուղեւորութեան ատեն, թուրք կառավարութիւնը խոնեմութիւն կը համարի բանակցութիւնները վերսկիլ, եւ այս անգամ թերայի կառավարիչ էնվէր Պէջ միջնորդի դեր կը կատարէ Մասնախումը իր անդրուելի պայմանները կը կրկնէ, զգուանան ու արհամարհանքը յայտնելով անոնց որ կը կարծեն խարերայութիւններով կրակը մարելու խնդիրը ինդղել : Սուլթանը ու-ըիբ բան չի գտներ ըսելու բայց եթէ հրաւիրել Մասնախումըին գլխաւոր ներկայացուցիչը որպէսզի Պոլիս երթայ բանակցութիւնները անձամբ կատարելու համար, Մասնախումը կը պատասխանէ պարզ հետաքրով մը որով կը յատարարէ թէ «այդ լիրը կատակին՝ ու-շ կամ կանուխ պիտի պատասխանէ գործողութիւնը» :

Պ. Քիյեառ, պարզելով Հայատանի արդի կացութիւնը եւ հայ ցեղը ջնջելու համար Սուլթանին հրամանով ի գործ զրուած ամեն առեսակ հրէշչային միջնոները, կ'եղակացնէ : «Անխուսափի կ'երպով, այն կորովի ու խոնակն մարտիկը որ այդ ցեղը կը ներկայացնեն Եւրոպայի մէջ, եւ զոր շատ ատենէ ի վեր ամենքը կը խարեն, յուսահատական վրիժառութեանց պիտի մզուին: Ալ հոգերնին պիտի ջննեն թէ կը վտանգեն կամ ոչ խաղաղութիւնն ու ապահովութիւնը եւրոպական ազգերուն, որոնք անզգայ հանզիսա-

տես եղան 1894ի, 1895ի եւ 1896ի գարնութիւնը ջարդերուն ու ներկայ թշւառութեան : Տարբեր բան՝ եթէ պատահմամբ ուշիմ նախարար մը ընդհուպ միջամտէ մեծ պետութեանց մէկուն անունով եւ լուծէ Հայաստանի խընդիրը՝ ինչպէս Կրետէինը, ինայէլով՝ երբ դեռ ոչ ճէ հազարաւոր մարդկային կեանքեր : »Պ. Քիյեառ հրատարակած է այս բանակցութեանց ամբողջ թղթակցութիւնը, որ մեծապէս պատուարեր է հայ Մասնախումըին, ինչպէս Մելիքին ըլ ֆուան ամասթերթին յուլիսի թուոյն մէջ Պ. Շ. Զ. Հիրը ալ դիտել կուտայ : Յայտնի է որ ոչ մէկ վայրիկան Մասնախումը ու եւ է հաւատք չէ ունեցած Սուլթանին կարծեցեալ բորբ կամ մեղուութեանը վրայ, բայց ընդունած է Սուլթանին առաջարկը, անոր ամբողջ նենդամութեան, վասութեան ու ստութեան վրայ հիմնած քաղաքականութիւնը անգամ մը եւս հանդիսաւորապէս երեւան հանելու համար յաշու Եւրոպայի, մանաւանդ որ կը թուի թէ քուլիսին մէջ բանակցութեանց հանդիսաւուն ու թերեւս խորհրդական գտնուած են հայասէր Եւրոպացիներ որոնցմէ մին, Քիյեառ, այս զէպէին պատմաքանը կը գարնայ : Մասնախումըին բռնած ընթացքին լրջութիւնը, աղջուութիւնն ու քայլութիւնը համականները շահեցան չէ միայն Պ. Լալիսին, որ յանձն առաջ Ռովիլ ըլ Բառիի պէս ծանրակշիռ թերթի մը էջերու բանալ հայ յեղափոխականներու անվերապահ կերպով նպատաւոր յօդուածի մը, այլ ամբողջ Թրանքօ-Հայկական ընկերութեան, որ Լա Հէթ Դեսպանախորհը դիմ ուղղած իր բողոքագիրը գլխաւորապէս հիմեց այս բանակցութեանց պատմութեանը վրայ եւ կերպով մը առաջուց արդարացուց ամէն ինչոր հայ յուսահատութիւնը կրնայ գործել եւ ու եւ է զէպէի պատասխանատու Սուլթանը հաջակեց :

Ինհակու կէս մը այս թղթակցութեան մէջ տեսութեան ու զգացման լայնութիւնն է որով մասնախումը, ու եւ է կուսակցական մուեսանուգութեան ներկն վերը, ի նկատի ունեցած է ընդհանուր պազին շահերը, և՝ զօր օրինակ՝ բանակակալներու արձակում պահանջած ատեն, շշտած է հաւատարապէս Դրօչակեան ինչպէս Հնչպէս Հնչպէս բանատարկեալ գործիչներու անունները :

Մեր յեղափոխականներու գործունեցութեանը մէջ, ուր այն բան միշտ առաջուց փողով ու թմբուկով ծանուցուած է, առաջին անգամ

ըլլայով կը տեսների մարմին մը , որ կազմակերպուած է ստուերի մէջ , կը գործէ առանց աղմուկի , առանց լրապարական պոստախոսութիւններու , եւ տարիի մը չափ առան գործունելութիւն մը կ'ունենայ : անհալուրդ պայմաններու մէջ , առանց որ ու է է մէկը զայն իմանայ , եւ կը զայն հրապարակէ միմիայն այն վայրկեաննին ուր հրակաւոր կը հրապարակել եւ այնպիսի պայմաններով որոնք օգտակարագոյններն էին : Ոչ մէկ որոշ ժանութիւն ունինք արգործի մարմույն վրայ , բայց գործունակութեամբ մատոննիշ կ'ընենք այս մէկ քանի «յատկութիւնները» , որոնք հաջուագիւտ են եղած մեր մինչեւ հրակուան գործունելութեամբ մէջ . ճշմարթ «գաղտնի ընկերութիւն» մըն է որ ունինք դիմացնիտ ինչպէս կը բաղմայինք որ ըլլային հայ յեղափոխական գործի մարմինները :

—Վերջին հեռագրի մը կ'իմասանք թէ Զարը մոտագիր է առաջարկել որ նոր Համաժողով մը գումարուի՝ մասնաւորապէս Արեւելեան նընդրոյն լուծմամբը զբաղելու համար : —Անհնայն վերապահութեամբ կը հրատարակենք այս հեռագիրը , որ ոչ մէկ կերպով զեր չհաստատուեցաւ :



ԱԶԳԱՅԻՆ ՔՐՈՆԻԿ

— * * *

—Մամուրեանի Յորեկանա՞ը . . . իզմիրի Հայերը ամենագեղեցիկ զաղափարը ունեցած են Մատութէոս Մամուրեանի յորեկեանը տանելու : Արդէն կազմուած է մասնաժողով մը , նախազահ ութեամբ իզմիրի տապացնորդ Մերքիսեղեկ Մուրաստեանց եպիսկոպոսին , եւ կանոնադիրը ցըրուած են ամէն կողմէ : —Յորեկեանի հանդէսը պիտի կատարուի յառաջիկայ հոկտեմբեր 17/29ի կիրակի օրը : Դրամականնեւ այլ նուէրները , հեռագիրները , ուղերձները եւ ամէն տեսակ թղթակցութիւնները , որք պիտի արձանագըրուին եւ ապա մատուառ տեղեկագրով հրա-

տարակուին , պէտք է ուղղուին նախագահին հասցէին

Monseigneur Melchissedec Mouradianz
SMYRNE

Մամուրեան մեր ժամանակակից գրականութեան ամենէն յարգելի զէմբերէն մէկն է , այնքան ծանօթ Կովկասի հայոց որքան Թըրաքանյայց , եւ ապահով ենք որ միահաղոյն մեծարանքի արտայացութիւն մը պիտի դայ պահել արտաքանութիւն ու ազնուափոհ գրաբէտին , անձնուէր ու բազմարդիւն ուսուցչին երկարատեւ զործունէլութիւնը : —Անձիշիք յօտակայ թիւերէն մէկուն մէջ պիտի հրատարակենք ուսումնասիրութիւն մը Մամուրեանի գրական գործին վրայ :

—Մանուկինանի ենր աշխատութիւնը . . . Յունի 24ի շաբաթ օրը , Մաթիաս Ծիւկալ Կենաւարանական Ընկերութեան ննրկայացուց երուանգ Մանուէլեանի մէկ նոր աշխատաթիւնը : Մանուէլեան յաղողած է վերջաւորական կոնակներ (boutons terminaux) եւ շրջաբջային ծիւզաւորումներ (arborisations pericellulaires) տեսնել՝ շրջապատային (périmétrique) զգայութիւնները (մասնաւորապէս հատուելիքի զգայութիւնները) ուղեղին հազորգելու պաշտօն ունեցող բջիջներուն մարմնոյն վրայ , այս տարօրինապէս շահեկան շարսկարգութիւնը կը ցուցընէ թէ ուղեղէն եկած գրգռումները կրնան ջրային բջիջներուն մարմնոյն վրայ ներգործել , եւ հետուարար : Տիւվալ-Մանուէլեան վարկածին նամնամա , ջրային ցըրութիւնները ընդունելու զործուզութեան մէջ կանոնառուի դերը կատարել :

Հաղորդից յատոյ այս աշխատաթիւնը , Պ. Ծիւկալ իր գոնունակութիւնը արտայացած այն շատ նպաստառ ընդունելութեան համար զոր Մանուէլեան-Ծիւկալ զարկածը գոտու է մէկ քանի մեծանուն զիտուններու քոյլ , եւ միանաւածայն ցաւ յայսնեց որ Արմա Լիոնի ծանօթ բրոֆեսորը , իր նոր հրատարակած Զդային դրաբրիւն հատորին մէջ Մանուէլեան-Ծիւկալ վարկածին զաղափարները իւրացուցած է՝ առանց հեղինակները յիշելու :

Հրատարակումն ի վեր զեւ տուրի մը շանցած՝ Մանուէլեանի վարկածը դասական դրքի մը մէջ կը զեմեղուի արդէն , ու Ռընոյի պէս բրոֆեսոր մը զայն իւրացնելու կը փորձուի : ասի